

անձին հետ, և շնոր անգամ խօսքի և
դործի մէջ հակառաւթիւններ կ'ընեն,
չունին կատարեալ անկախութիւն մը,
այլ միւս հանգամանկըներու հոսան-
քէն կը մղուին, և թէպէտ աչքերնին
յառած, գէպի ի երկնային նաւահան-
գիսոր, գիմել կը բաղձան, բայց եր-
բէք զիշենք հոն ասմուղ նաւուն (ան-
ձին) վրայ ակնարկ մը չեն ձգեր ·
Ակնյն մարդկային ընկերութեան
մէջ իսկական արժէք ունեցող բաները
այն անձը միայն կրնայ սորվել ճանչնա-
լու, որ իւր շարունակ զբաղումն ը-
րած է իւր մորքի ամեն գործողութիւն-
ները քննել վասն զի՞ այն որ բնաւ-
իւր անձին վլայ ծանօթութիւն չունիր,
բնչպէս կարելի է բնդզինքը ճանա-
չել, եւ որբան անմիտ կը բայց այն՝ որ
բնդզինքը կը գատէ՝ իւր անձնափրու-
թենէն թե լսադրուած, մշ ապաքէն ցլ-
նորական է իրեն երեւակայիշել թէ՝
մարդոց իւր վրայ ըրած գատողութիւնը
գէշ է, այն ինչ իւր արդէանցը նայե-
լով հասարիսկաց գատողութիւնը ա-
ւելի անաշառ է : Վհա ոյս տեղէն կը
ծագին շարունակ գժգոհութիւններ
եւ տեւական հակառակութիւններ,
միովլ բանիւ փոխադարձ սիրոց պակա-
սութիւն :

Ոմանք այնպէս կ'երեւցընեն որ
թշնամեաց համար անյիշացար են եւ
պատրաստ են անձնց ներելու, և առ-
երեսս քարեկամական յարաբերու-
թիւններ հասաւատել կ'ուզեն անոնց

հետ կորու հոգւով չափի կ'ատեն . ու-
րեմն ինչ պիտի կոչենք այս գրութիւ-
նը : Եթէ ոչ վատասիրունենգութիւն,
որուն գործադրութիւններ արդարեւ ոչ
սակաւ վատանգ պիտի առթէ հանրու-
թեան : Ոմանք ինքզինքնին սաւրը եւ
արդար կ'երեւցնեն, վասն զի ուրիշ
ներուն պէս յանցանքնին, յայտնը
ուելով գեռ չեն խայտառակուած,
վասն զի տոփուած են յայտնապէս ցը-
մեզանելու, այսու ամենայնիւ այնպի-
սիքն իրենց ընդ քողով ծածկուած ամ-
բարշտութեամբը խոհարկանց են . և եթէ եր-
բէմն մեղք գործելէ աղաս են, կրնանք
ըսել որ՝ ոչ թէ մեղքէն զարհութեր են
ու չեն մեղանչեր, այլ պատեհաւութիւն
չեն ունեցեր, և աւելի մարդոցմէ պատ-
կառեր են՝ քան թէ Աստուծմէ : Եւ
ոմանք ալ ողորմած, բարեւսէր և յա-
գուտ հասարակութեան անձը զիհող
կ'երեւնան, որովհեաւ մէկ քանի ան-
հասներու մասնուոր օժանիքակութիւ-
նաւուցած են, բայց և այնպէս թնդ
իրենց սրտին խորերը գահակարս փա-
ռափրութիւնը նկատեն, յորմէ միայն
սափրուած են ողորմած հանդիսա-
նալու, այսինքն փառասիրութիւնն ե-
ղած է իրենց գործոց շարժառիթը .
վերջապէս բոլոր ըրած բարիքնին ի-
ցոցս մարդկան է :

ՀՐԱՆԱՔԵԼ

Յ. Ա. ԿԵՆՔԻՆ

Ի ՍՊԸ Ի ՄԸ Հ

ՄԵԾԱՀՐԱՎԱԿ ՄԱՎԹԸՆ ԳՐԴԱՐ ԵՖԵՆՏԻ

Ե. Յ Բնչ ասաստիկ հեկեկանօք իմ ալեզարդ գու Ապահու .

Արտատառը ձայն կը կարդաս ինձ ողբերգու Ախոնիս :

Ո՛չ, վայրիկ մը թաղ հրճութիք գէթ, և արտատառց տակ գադար,

Ո՛թէ հերիք չեն այն վատեր զըր կրեցնիք մեք շատ քար,

Պարսիկներէն և Ծյոներէն և շատ վայրի աղքերէն ,
Ենթեմաւրէն , Շնկիլիզմանէն այն մարդափառնձ չարերէն :
Հերիք այնքան վասրանդի կենալը յօսար աշխարհի ,
Մերթ խուժառան , մերթ Վագասսան հանգցն աղքին Հպէի :

Ենձնանուեր որդիներէս շտտերն այնտեղ շահատակի
Եղան , որանց դու ալ անշուշտ կարծեմ՝ քաջիկ ես աեղեակի :
Գիտեմ նշան ուրախութեան չէ այդ քո ձայն աղքիուր :

Չիկա եղիք , այժմ հասկցայ , ոչ յնծութիւն և ոչ փառք ,
Նայկայ սերունդ որդւոց համար , այլ յարաժամ՝ հառաջանք :

Դիմա Նշինք , բայ է ալ բաւ , հանգուրմելու ձոր չեկաց ,
Քանզի ջահերն վեհ Տաճարիս համարելով վճանաց :

Այսուհետեւ զուարթաղին թռչ չի երգէ Տանազիս ,
Ոինչև չեաց պատգամ վերուստ վեհ Արարէն ականջիս :

— (Ը)ն դու Ախօն , զնիկ ախրագին քո տանազիգ ողբալով ,
Բախախանց գամագիս քեզ գուցէ գանաս գու շուտով :

Օսկր վասահար , և Օներունիս կանչեմ որդիքա իմ թափառ ,
Գալ և ողբալ քո հետ յաւ էտ իմն Վազմէն մեծափառ :

Եւեր շուտով Հայկ և Արտմ , Տիգրան , Տրդատ և Վարդան ,
Ահ , մի գլայք , շուտով Հանեք պասկի իմբա Գագալթան :

Հապ' օն արիք գուք նլ Ա . Հարը , Պահըս , Խերիս , Վրդանէս ,
Խոսնէլ գոնէ ըզձեր մրմունջ մեզ հետ սկսուր յայս հանդէս :

Եւ դու սիրուն Վաւնիդ ոչ , Արարատեան գաւառի ,
Եւ քո քնար միշտ վասահար , կանչել զորդիս կենդանի :

Հազիւ թէ ես կարողացայ կոշել ՚ի ձայն մերս Ախօն ,
Ես բւրսուր թուեց վասեր , զոր չեմ զիսեր քանի օն :

Օի նորանոր թշուառութիւնք մուցուցին ինձ հին հարուած ,
Օցրա Ախօն մոյր հսկեւոր ոչ մին անգամ չէ մոռցած :

Ի՞նչ յայս որդեօք մեզի երկինք ունի պատրաստ տալ կամու ,
Բարձում իսպառ , կամ նորոգում աւերտակոց հաւատեաւ :

— Աչ բնաւ , ոչ այդպէս Վասիս , որդուն իմն հայրենեաց ,
Տեղի երեկք հեծեծանց մի տար , յուսով կաց մնաց :

Ակթէ կորմաստ կը համարես մահ քո որդւոցդ Վիւցազուն ,
Ար բնասուր իւր հանձարով պատուեցաւ յաջ ամենուն :

Վզսթօն քաջ ձանցաւ . Վուլթանն (Օգոստափառ մեր Արքայ ,
Բանչեց պատուեց և զարմացաւ հաշիկաւոցն Աւրազայ :

Կրուստ իրան , ողբաց տուիթ և անդարման վերք սրուի ,
Օի Հայ աղքիս յաւոց վերաց խոց մ՝ ալ կրկին կը բարդի :

Սակայն մի դու յուսակուուր ողբար սցդ սկէս յաւագին ,
Քեզ օրինակ առ իւր ընթացքն , նմանող լեր իւր վարդին :

Ակռեալ բնաւ չէ Վշտմօն , յափշտակեց Նշինք գայն .
Որդւոցն ՚իսիրտ թողուց ժառանգ իւր փառքն , անսւն մի միայն

Համբաւանու ու փառք հանգուցելցն բանին անսուտ վկայք են :

Կենդանացաւ վոշին Հայոց, հաւ աւետիս քեզ այժմէն,

Բաթափիր տրդ, մերժեան ՚ի բաց թափիծդդ ամեն շոյտ ՚ի քէն .

Յօյս կոյ Երկինք, ընր ապահով, քեզ սուտ շահեր Եղիշէն :

Արաբինի վարք Դրեւորի Ազաթանեան վճ հ զարմին,

Դարուց ՚ի գարս պիտի տեւէ միշտ իւր ազ էն անմեկին,

Փարասել արդ՝ խոր ափուութիւնն քո Ախոնիդ սիրարկու,

Փութու Անակո, մի յապաղեր դու շատ ցաւոց փորձառու :

Երա, վշտերն իւրեան անթիւ մնանոյ, հսկէ միշտ անքուն

Խոր սոկաւիկ որդւոց վերաց վետ թիսանիստ մայր հաւուն :

Այս է ահա քեզ իմ իրաւա, ով Արաբատ փարել,

Որ Երկնքն թախանձանորդ իջի փութով քեզ տուի :

Ար իսյանամ գարձեալ ԱՇմեր, որ այն տեղ միշտ Հօրն փառաց,

Հայցեմ իմ Ա. նախահազր հետ և մեր Հայոց Դիւցազանց :

Որ սփոփէ զինեղ հանդերձ Ազաթօնի վեհազուն

Վոհմ զարմօք և զաւակօք ՚ի փառա ազգիս Հայկազուն :

Կարաշչու Բայրունավիան Արաբիցիքի,

Ա. Ժառ. Պատահաբանի :

ԽՈՐՀԻՄԱՆԾՈՒԹԻՒՆ. ԱՐ.

ԴԱՏՏԱԳՐԱԿՐԵԱՆ ՎՐԱՅ

(Հայուր դօնի Ա. Անհակոյ և Անդրուշոյ)

Սարդիսին սեռը, ինչպէս ամեն կենդանի իրեն ծննդեան կետէն, իւր նիւթական աճման կարօսութիւնն ունի, զոր օր ըստ օրէ կախսինամնթեան անդիմանութրելի զօրութեամբն ու անհուն մարդաբրութեամբը ստանաւ լով, շարանակի զարդացման մէջ կը գտնուի : Այս իմացական անկյուն զարդացման եւ աճման պիտացքը միւ անդամայն և ինսամոց անհրաժեշտ մատակարարութիւն Ասունցոյ անհուն իմաստութիւնը բնութագրութեանը մէջ սահմանած է զանազան միջնուներով : Առ կայն ասկէ զատ իւր բռւն նիւթական կատարելութեանը համենելու համար, դարման մը եւս մարդուն օժանդակութեան և ջանիցը յանձնուած է վերին նախախնամական Տեսչութե-

նէն : Այս է ական գարմաններէն մին ըլլարվ՝ առանց գանդաղութեան անդումիջաբար կը պահանջուի, ապա թէ ոչ աւանց տարակուունանց բոլորով վին կը գագարի մարդկային կենաց առզական ընթացքը իւր յառաջադիր մութեան քայլափոխէն . և խապառ կը թառամի այն իմանալի տունկը, որուն համար քրանաշան մշակը ովինչ չէր խընայած, որուն տիւ և գիշեր անդուլ կը հսկէր ամենայն իմաստովի և ջերմ սիրով : Եւ ինչ է արդեօք սցդ գարմանը, եթէ ոչ նիւթական կերակուր մը : Արա Հետեւ, մանուեկ մը . ելք իւր անդեսն հիւթը եղող մօրը կինսառիթ կաթէն կը զիկուի, անսարակոյս սակաւ ժամանակէն վիլի նա իւր կենաց նորումնեն ևս կը զիկուի, որուն կը յ ուրեք սպասուեմ :

Այսպէս նաև ամեն անհատ իբնէ իւր բարյալկան և մասւորական զոր